

բերենք: 1887—1898 Պոօշեանց Տփղիսի Ներսիսեանց գպանցին մէջ ուստացիչ էր, Պոօշեանց աշխատակցած է շատ մը թերթերու, որոնք մեծաւ մասամբ իւր գործունեութեան ժամանակ Հրատարակութեցան: Առող մէջ ունի յայտնի ու կեղծ անուամբ բազմաթիւ գրութիւններ:

Նուազ բեղմաւոր չէ թէպէտ Պոօշեանցի գրական կեակը, որուն կորուած կը զդար ինքզինքը, բայց քարտախտարար ինքն ալ բոլոր նշանաւոր հայ գրողներու բախտին վլիմակակից եղած էր. սակայն եւ այնպէս բաւական թուով երկասիրութիւններ կը կազեն իւր գործունեայ եւ արդիւնալից կենաց պատկը:

Կանուգին սկսեմ է Պոօշեանց (բաւանաւոմ՝ Յոշիշաննեւ Տէր-Առաքիլեան) գրիւ շարժել եւ հերշենեակ զարգացած ու կատարելագործուած եւ այսօր առաջին ժողովրդական վլապագիր մատենագրի Համբաւը կը վայէլ հայ ազգին մէ:

Առաջին գրական արտադրութիւնն է. Առ անձակին Շոշան գուար Արդանայ բաւական ընդարձակուանաւուրը (տ. “Եւեղու Հայաստանի”, Տփղիս 1859 թ. 16 թ. ապ. “Ազգեւր, 1888 Սեպտ.”): Եւեց մի առ մի Հրատարակուեցան իւր վլիմասութիւնները, որոնց անդրանիկն եղաւ Ասու եւ Վարդիթիւր (1860, թ. ապ. Երեւան 1887, թ. ապ. Բակու 1905), որ գիւղական կեակին եւ արտարատեան գաւառաբարբառն Համբաւ մէծ նշանակութիւն ունի: Այս պատճառաւ ալ կրնակ զայ իւր գլուխ գործոցն անուանել, թէպէտ իւր վիպասանութիւն յաջրդներքն մէկ քանին Հնաւասարի, Աղասի, ազգային ողբերգութիւն (1863), կոռուածաղկէ (Տփղիս 1878, թ. ապ. անգ. 1897), Հացի ինդիր (Տփղիս 1880, թ. ապ. Բակու 1904), Շահէն (Տփղիս 1883, թ. ապ. Բակու 1905), Ցեցեր (Տփղիս, 1889), բդէէ (Տփղիս 1890), Ակլորն երկանց (Տփղիս 1892), Ցուշիկներ, Ա. շրջան (Տփղիս 1894) ևա. պատկեր (Տփղիս 1896), Միեւ Ալենց Արդիւր, զոյց իրական կեակից (Տփղիս 1896), Աքցիզէ (Տփղիս, 1896), Մեր Խէջն, զոյց (Տփղիս, 1899) Ցունան Տփղիս 1901, Գարձեալ Հրատարական է Երկու տետրակ. մին (1864) Ղարաբաղը Ա. Մար. աշխանց դպրոցին իսկ միւրը (1867) Ակուլեաց երկու սեփից ուսումնարանաց բացուելուն եւ կանոնագործեան առթիւ: Ահա իւր Թարգմանութիւններն ալ մի ըստ Փոցէ, Ներքին կեակի հին Հայաստանի, գործ

Կ. Եղեանցի, տպագրուած ի Ծուշի, 1864, պատմական-Հնագիտական քննութիւն: Վաշրշապատցի Յարութիւն Յրարատեանի կեանքը (Տփղիս 1892), նորամանկ աղուէսը (Տփղիս 1898), Զեսսիկայի առաջն աղօթքը, մանկական զոյց (Տփղիս 1899), Ամուսնութիւն, կատակերգութիւն երկու գործողութիւնով (Տփղիս 1904): Մի անմեղ մարդու սոսկալի մահը, եղելսթիւն (Տփղիս 1905):

Այս գերձ Պոօշեանցի գործոց ցուցակը Քանակութիւնը չէ որ կը գնահատուի, այլ գրութեանցը յատկութիւնները: Պոօշեանցի ամէն մէկ վեպին վըս խօսիլ տեղւոյց չէ. ուստի իւր իւր վիպագիր ընդհանուր յատկութիւնները մատանշեցնով կը բաւականանալիք: Հեղինակն ի սկզբան կը ներկայանոյ մեղի իւր ժաղավորաց գրութեան մատենագիր բան վիպասան, բայց կամաց իւր ազգագրական նիւթերուն կը զդիցընէ վիպասանական տարազ: Պոօշեանցի ամենալու յատկութիւններէն մին այն է, որ չի քարոզեր, այլ կը ստորագրէ շեշտակի եւ համառօտ լիզոսի սաստկութեամբ մը, որ բնաւ ընկնէր ընթերցողը, յատկութիւննը՝ որ միայն սաստուածածիր բանաստեղծներու յատուկ է: Ստորագրութիւնները պատկերաւոր են Կարարակել եւ նորազգած: Թէպէտուո մը վիշտ, բայց երբեմն իւր կենցաղազգէն ոգերան մը կը ներկայանոյ մեղի եւ իւր հերոսները կը կենդանացնէ ու կարծես ժափանցիկ կընէ մեր աշաց առջեւ, բայց կը զգուշանոյ ոգերանակ թագավորութիւններէն, թոշլը ընթերցողն կազմել իւր ստեղծած անձնաւորութեանց կերպարանը, որով աւելի երկար անոց պատկեր տպաւորեալ կը մնայ ընթերցողն մասց մէջ Դուր վիրջնու գրած վկաներուն մէջ ալ Պոօշեանց, Թէպէտ մարմնով ինչկած բայց վիշտ երիտասարդ կը ներկայացնէ ինքնինքը, թարմ ուժեղ եւ արեւկայով զեղուած:

Հ. Հ. Հ.

## 2. ՍՄՐԱՑ ՇԱՀԱՎՈՒՉ :

Հայ աստղ մ'ալ մարեցաւ Արտսահայց գրական վերածնութեան պարագալուներուն վերջինը՝ Սմբաւ Շահազիզ, կը հանգչի իւր խմբակետն՝ Կաղարեանցի ակերաց քով, ըստ իւր բաղձանքին, զըր յայտնած էր բանաստեղծութեան մը մէջ:

„Հանգուցեալ բանատեղը, այն եղաւ կան, թէ միքրէն մին էր, որոնք աղիս գաղափարականի մը նուիրուիլ գիտալէն զատ, գիտեն նաև ցմահ հաւատարիմ մալ անօր: Եւ շահազեղի գաղափարականն մեծին ՝ սազրեանցի դիմիթիւ ազգեցութեան ներքեւ՝ Ազգին բոլորանուեր զօն մ՛ըլլան եղաւ: Այդ գաղափարը Աշտարակեցի երիտասարդին մէջ այնպէս արմատացաւ, որ իւր վշտալց Ազգին լուսաւորութեան նուիրուելու ուխտնին չդրժեց ցվերըն շռանչ կենաց, եւ շարունակեց այնպիսի տակունութեամբ, որ ամենադառն եւ անպատճ պարագաներն անգամ չկրցան խոտորեցնել զայն մարդաբանիք բռնեած ուղղութիւնից: :

Ներ գրական գլուխ գործոցն է 254 էջը  
սահմացեալ “Լեռնի վիշտը, ափաղոսով բա-  
նաստեղծութիւնն (տպ. Պուկուա 1865)։ ունի  
նաև : “Ազատութեան ժամերը” Հրատարակա-  
խոս 2այն, “Յօրելեանի Տարեդարձ եւ ուրիշ  
քանի մը փոքր գրութիւններ եւ հաստատներ։  
Շահազիզ իրը բանաստեղծ՝ ունի իւր ինքուրցին  
տիպն, եւ արուեստի տեսակետ այնչափ ալ նու-  
աստ յիրք մը չունի, մանաւանդ իւր վերջինը  
գրած բանաստեղծութեանց մէջ։ Շահազիզ իւր  
բանաստեղծութեանց հրատարակախոսութեանց  
եւ ամէն գրութեանց մէջ, յերեւան կը հանէ Ազ-  
գին վշտով համակուած՝ ապագայ սերնդեան  
յառաջադիմութեան երկունքով տոգորուած  
անկեղծ սիրտ մը, եւ առ այս մահու չափ ձգտող  
գորեղ կամբ մը։”

Այս խոհերով զեղուած՝ Աբովեանի  
կրտսեր ընկերին՝ պարզ թելադրութիւն մի էր  
“Լւսնի վիշտը, հեղինակել իւր սիրած ժողովրդեան հասկանալի լեզուաւ, հակառակ ստուար  
դասակարգի մը կըր եւ ոգեւ հակառակութեան:

Ս. Համազեղը շկրցաւ հանդուրժել նոյն  
ժամանակուան գրական ասպարիզին մէջ, ուր  
“աիրում է մտաւոր անկարգութիւն” ուր  
“Գրականները քրանիք են թափում միմանցից  
խլչու առաջնութեան գավանին եւ որքան աղ-  
քատ են գլխավ ու հոգւով, այնքան թունդ են  
սկսում գընդզըլալ, եւն (Յօր. Տարեդարձ, 47).  
Լեռնի վատէն ետքը խորապէս դառանացան այդ  
խնդախնդիր հրապարակէն, թողար իւր նպա-  
տակին հասնելու այդ պայմանական միջոցը եւ  
բովանդակ սրտով փարեցաւ ուսուցչութեան  
աշխատանից բարի գործին: “Աւանդող սե-  
րունդը ամէն ազգի պատգայ յշան էն (անդ  
34 էց) ապա հարկ էր կրթել այդ մատադ

ընդունած տարրը, սերմաննել այդ բարեկեր  
երկիրի վրայ, ոռոգել զայն ճակարի բեղմանարիչ  
քրտինքով՝ ուսկից անմիջանորդաբար կը ստացու:  
անձնառուէր վաստակաւորին միակ միխթարու-  
թիւնն պատուին: Ասոնկ են ըստ իս Շահազիզի  
ժամանակ հանդիպեած պատճառները:

Ս. Հահազիկ եղան վշտի երգիչ մը;  
վասն զի վշտացեալ Մօր՝ Հայութեան Հարա-  
զառ որդին էր, եւ որուն Համար ամբողջ կեանք  
մը զոհած էր, անկի կըստանաբրցուրտ լընդունելու-  
թիւն մը։ 1892ի գրական երեսնամեայ յո-  
քելեանէն ետքը, երբ Հահազիկ զտաց որ ունի  
Սկրողուներ եւ Սիրեկիներ, հիսամթափուած  
կաղապահէր այդ ինձ Համար է մի բարյական  
միխթարութիւն, եւ անջնջըլի կը պահէմ սրտիս  
նորորում, միշտ էր փափէի աչքերս յաւիտեան,  
(անդ 33)։ Այնուհեաւ լցիկ եղան Հահազիկի  
Հանեած քնարոյն հմայիչ ձայնը, յօրում  
որչափ փալուն էր արուեստն ու փորձուած  
զգայուն սիրտը՝ այնչափ անզգալի էր լեւոնի  
Աշտի մէջ տիրող անզուսպ խանդակառու-  
թիւնն։

Յորեկիսանի առթիւ անթիւ չորհաւորութիւններն, ուղբրձներն, ընդունելութիւններն, եւն եւն այլ եւս աւետեցին վաստակեալ մշակն իւր խաւարի գէմ մաքաւելու երիցագյն մարտակիցներուն՝ արիւն քրտինքով սերմանանչ հունձին հասած ըլլան, յուզուած, արտցու սուախառն ուրախութեամբ կըսէր,: “Անը, այն ինոր հրդաւոր գէշերին, որ պատել էր, իմ հայրենիքի հօրիզոնը, ես, որպէս նետահար, թոշակ, սրտամորմէք երգեցի Հայի վիշտը, եւ երբ որ երինակամարին ցոլաց աւկառեր այգը, ես արդէն ննկաչք աջօմք էր իմ անսամ, դորս համար. — եւ իմ աչքերին ցօլացին աւետարեր արտասաւնքու. (Յօր. Տարեգարձ 10 էր):

Սմբատ Շահազգիկ դաշիքած է դպութիւն  
ունենալիք լոկ իրը անհատ, վասն զի իւր սիրա-  
սուն ասներու մեջ կը շարունակէ իւր կեակըքը:  
Այս անմահանալու ամենապահով եղանա-  
կն՝ ընտրի գաս մը, որ այնչափ առղջ նստառ  
անմահ բանաստեղծին: Մեծ, այդ կարծուածէն  
շատ մեծ է Շահազգիկ արդիւկը ազգին հա-  
մար իրը բանաստեղծ: Հրապարակախոս եւ  
իրը գաստիարակի: Եւ այդ իսկ արդիւկըով  
անժիստելի իրաւունք ստացաւ գրաւելու նշա-  
նաւոր աթոռ մը Հայութեան խնելի Կրտս-  
տաւորներու շարբին մը:

ի հինգ թե ներկայ ասպարիզի անձնանուեր տարրն աղ՝ փոխանակ ինքը բարձրական անփորձ ճամփաներով ազդին բախտը որոշելու փորձերուն հետեւի այս փորձուած շառվին, զօր գծեցին Նազարեաններ, Կայքանդեաններ, Արքավաններ, Հայազգիններ եւն եւն, որոնց արդեմնք աչա քանի մը տանեակ ապրինը մէջ Ռուսականութիւնն ներկայ բարձրութեան հասաւ:

Թող ուրեմն Հայազգին անչափ սիրած Ազգն ու Հայոցնին, այս անոր այնչափ նուիրական համարած Հայազգեատական որհնութիւնն. — Արդի չան. շատ պարիս մարտազիդ համին, Յոր. Տար. 11 էջ: Հ. Ա. Ահօնիսնելն

#### Ց. ՄԱՐԱԴԱՐԵԱՆ. ԱՒԵՏԱՐԱՆԻ ՄԷ ԵՎ- Ց. ՊԱՏԱԿԵՐԵՆ (1144)

Մասենադարանին թ. 659 Զեռագիրն խաւրած կ. Պալլէն 1905ին ի ձեռն գեր. Հ. Գերովբէի Յովաննեան, 15×10.5 սմ. մէտրութեամբ, 333 թղ., բաւական լաւ հանգամանօք, թղթեայ, բոլորգիր գրչութիւն մ'է. Սկզբէն եւ վերջին թուղթ ինկած ըլլարով չունի այժմ յիշատակարան, բայց ժէկ դարու հնութիւն հազիւ կը ցոլցընէր Աւ այնչափ բովանդակութեամբն, որ Նուի աշխարհոց անարժէք օրինակ մ'է, որչափ երկու կողմերն իրեւ պահապանակ դրուած մագաղթեայ 4 թղթերով (թղ. 1—2. 332—333) ուշագութեան արժանի է 2 եւուագիրս: Մուտքայ պահանջանիւ: 1144ին իրաւու Աւետունի չը չէնուուրանն իւ Աւրեյուցնէւ: Թէեւ այժմ 4 թուղթ, բայց Նախնաբար մէկ թուղթ կը փագմէն պահապանակը. ինչպէս կը տեսնուի, կազմողն զայն բաժննած է լայնութեամբ երկու հաւասար մասերու, եւ ապա ընդ մէջ հովելով վերածած է 4 թուղթի: Այժմ 2եռապօքին մէջ թղ. 1ա—2թ զիսկուուան են յօրապայ, բայց ուղել դրից մէջ են թղ. 332ա—333թ: Յիշատակարանին առաջին էն կը կազմին. այժման թղ. 1ա, 2թ, 332ա, 333թ. Երկրորդ էնն թղ. 1թ, 2ա, 332թ, 333ա: Այսու հին Աւետարանին հանգամանքն ալ կը պատկերանայ մեր առջեւ — մերձաւորապէս, 30×21 սմ., լայն լուսանցքներով, իւրաքանչիք էլ 18 տող, ընամբ երկաթագրով: Կազմովին երկու բանենելովն, այժմ. կիսատ է 11<sup>ա</sup> տողն, միւս մասերն, ի բայց առեւլ քանի

մը մաշած կամ գունատած գիր, ընդհանրապէս ընթեռնլի են: Ա էջն միասիւծ է, երկրորդն երկանին: Թէեւ վերջէն թերի և յիշատական բանն, բայց էական մաս ձեռքերնիս է, զօր թմջ կը բերենք հոս ամբողջութեամբ:

#### Ուղ. 1ա, 2թ.

Փառք ամենասուրբ Երրորդութեանն աւութեւ Որդւոյ եւ Հոգւոյն պրոյ յաւիտեանս յաւիտենից: ամէն:

Յամի հազարերորդի հարիւրերորդի քառաներորդի իններորդի Ըստուծոյ<sup>1</sup> մերոյ եւ Տէտուն Յէտուոսի Վրիտառոի գալստեանն

[յորում ամի]

Ժամանելու թիւ շրջագայութեան յարեթաւ [կան տու]

մարիս Ծ. Պ. Պ.<sup>2</sup> զրեցաւ սուրբ եւ քիչն- [տառաձիր կը]

տակս աւետարանին ի գաւառիս միջազետ աց յաւորուածազահ եւ ի բազմահոչակ [քաղաքու Ուսահայ, ձեռամբ իմոյ նուաստի կարա

#### Ուղ. 332ա, 333թ.

պէտ նուասա քահանայի . . . . .<sup>3</sup> հրամանաւ Ստեփանոսի սրբազնն եւ մաքրա խայլ կրանաւորի, սպասաւորի սրբյ նշանին որէ ի Ծաղկուց վանսն, մեծ ի սահմանս ամբոյ ցին, որ կոչի Հոռոմկլայ, որոյ ցանդացեալ հոգելիր բաղչանաւք այսմ անդիւտ մարգար տիս եւ ամենալաւ աւրինակիս, որ կոչի [Գրիգորի]

Ուղրղանեցւոյ ճարտարագիծ գրչի, ետ զրել

#### Ուղ. 2ա.

Լնդանի վզինն կաւ  
ի սակաւակեաց եւ  
յարդար ընկց իւր  
ոց ի պայծառութիւն  
պրոյ եկիղեցւոյ  
եւ ի յիշատակ հոգւ  
ոց եւ թողութեան

Հ Կատարագիր մողէ են, յօր կամ համաստութեար եւ կամ անցիւթեալի:

» Ծ. Պ. (593) — 1144 ին փրկահանն եր 1149:

Կատար և տողի կարսամքի պատման: 1) Գիր մը անցնթեալիք Ըստհանրապէս ամբոյ անիմասս կը մայ. Ձեռ: մէջ երկրորդ նի եւ մի վայ դէկ մը կը նշարուի, զուցէ եղծման կամ տեղափոխութեան նշոն մ'ըլլայ: